

ՀԱՅԱՍՏԱ ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԱՐԻՅԱՆ

ԵՒ ԻՐ ԱՌԸՆԶՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Խեթական աղբիւրներու Հայաստ երկրի ազգացեղային պատկանելիութեան, լեզուական իրավիճակի եւ աշխարհագրական սահմաններու հարցերը՝ վերջնական պատասխան չեն ստացած առ այսօր: Աւելին, կը թուի որ միայն վերջին տասը կամ տասնըհինգ տարիներուն սկսած ենք ոտք դնել լուծումի ճանապարհին վրայ:

Հաւանաբար, մեկնակէտը պիտի ըլլայ Ակադ. Գէորգ Զահուկեանի նորագոյն տեսութիւնը, որ ստուգաբանութեան ճամբով կը փաստարկէ Հայաստայի հայկական էութիւնը, ամրացնելով 1920ական թուականներէն եկող Հայաստ-հայեր յարաբերութեան վարկածը:

Վերաքննութեան ենթարկելով իր նախկին տեսակէտները, Գ. Զահուկեան գտած է, որ հայասական անուանաբանութեան մէջ հայկական տարրը գերակշիռ է¹, ընդ որում, երկրի առաջնորդներէն մէկ քանիին անունները հայերէնի հիման վրայ կը մեկնաբանէ: Ասոնց կարգին է Մարիյա անձնանունը, որ մեր ուշադրութեան առարկան պիտի ըլլայ:

1. Թերեւս շահեկանութենէ զուրկ չըլլայ մէջբերել Հայաստայի խնդրին նուիրուած եւ 8 Սեպտեմբեր 1987ին ներկայացուած զեկուցումի մը հետեւեալ հատուածը. «Միւս կողմէ, նկատի ունենանք որ, թէեւ ապացուցուած է հայերէնի անկախ դիրքը Հնդեւրոպական լեզուներու ոլորտին մէջ, խեթերէնի եւ միւս անատոլիական լեզուներու հետ յարաբերութեան հարցը լիովին քննարկուած չէ: Չմոռնանք որ այս լեզուներէն մէկ քանին շատ անգոհացուցիչ վիճակով հասած են մեզի, այնքան որ մինչեւ վերջերս անոնց Հնդեւրոպական բնոյթը կը մերժուէր: Ասկէ զատ, հայ ժողովուրդի ծագումին հարցը ձեռով մը նախապաշարած է հետազոտողները (...): Ասիակ, օրինակ, կրնանք կիրարկել հայասերէնի անատոլիական վարկածի նկատմամբ» (Սպաներէն լեզուով կարդացուած այս զեկուցումը հրատարակուած չէ. ամփոփ դրոյթներ տես՝ VARTAN MATIOSSIAN, «El país de Hayasa en los archivos hititas», *Asociación Latinoamericana de Estudios Afroasiáticos, V Congreso Internacional* [Buenos Aires, 7/11-9-1987], *Abstracts*, t. II, Buenos Aires, 1988, 39): 23 Սեպտեմբեր 1987ին էր, որ Ակադ. Զահուկեան կը ներկայացնէր իր անկիւնադարձային զեկուցումը (տես՝ G.B. DJAHUKIAN, «The Language of Hayasa and Armenian», *Second International Symposium on Armenian Linguistics* [Yerevan, September 21-25, 1987], *Abstracts*, Yerevan, 1987, 45-46):

Սկզբնապես, Ջահուկեան կը բանաձեւէր այս անունի փոքրասիական կամ խուռական ծագումի կարելիութիւնները² (յիշեալ յօդուածը գրեթէ անփոփոխ մտած է «Հայոց լեզուի նախապատմութիւն. նախադրային շրջան» կոթողական մենագրութեան մէջ)³: Ներկայիս, ան պատահական կը նկատէ առաջինը, փոքրասիական Mar(r)a բաղադրիչի համոզիչ ստուգաբանութեան չգոյութեան պատճառով⁴: Գալով երկրորդին, աւելորդ չենք կարծեր իր նախորդ եզրակացութեան մէջբերումը. «... Հայասական ձեւը զուրկ է խուռերէնին բնորոշ - (a)nni (ակկադականացուած ձեւով -(a)nnu) բաղադրիչից եւ միաժամանակ, ի տարբերութիւն ուրարտերէնի, ունի -a- տարրը, այսինքն՝ հայասերէնը կամ բառն առել է հին հնդկական ցեղերից անմիջաբար, կամ խուռական միջնորդութեամբ, բայց դէն նետելով իր համար ոչ բնորոշ տարրը»⁵:

Այժմ, Ջահուկեան կը հաստատէ, որ Mariiā անունը հնդերոպական ծագում ունի, բայց փոխառութիւն չէ, այլ ուղղակի կերպով կը սերի հ.ե. m^briiā «երիտասարդ կին, հարս» կամ m^britiā բառէն, որ իր վերջնական ձեւաւորումին մէջ մեզի հասած է հայերէն մարի «էգ թռչուն» եզրով⁶: Մարի բառի այս ստուգաբանութիւնը արդէն ընդունուած էր Հրաչեայ Աճառեանի կողմէ, որ իր «Հայերէն արմատական բառարան»ին մէջ նշած է, թէ 1906ին Ղ. Պատրուբանի տուած է ուղիղ մեկնաբանութիւնը⁷: Մէկ խօսքով, Mariā անցումային ձեւ մըն է («վաղնջահայերէն», ըստ Ջահուկեանի հաստատած եզրաբանութեան) հ.ե. նախալեզուի եւ հայերէնի միջեւ:

Վերոնշեալ M^britiā ձեւը տարբերակ մըն է merio ձեւէն, որմէ կը բխին սանսկրիտերէն, յունարէն, պալթիական եւ գերմաներէն ցեղակիցները: Իսկ m^briiā ձեւէն կու գան լատիներէն եւ հայերէն եզրերը:

Աւելցնենք, որ Հայաստանի անդրադարձած բազում ուսումնասիրողներու շարքին, Հայրենի բազմավաստակ լեզուաբանը միակն է որ փորձած է, թէ՛ անատոլիական եւ թէ՛ Հայկական վարկածներու պարագային, լեզուական համապարփակ վերլուծում մը:

- Գ. ԶԱՀՈՒԿԵԱՆ, Հայաստանի լեզուի հիմնամտողական ծագման վարկածը, «Պատմաբանասիրական հանդէս», 1, 1976, 94-95:
- Գ. ԶԱՀՈՒԿԵԱՆ, Հայոց լեզուի մաթապատմութիւն. մաթագրային շրջան, Երեւան, 1987, յատկապէս 326-327:
- Գ. ԶԱՀՈՒԿԵԱՆ, Հայաստանի եւ հայերէնի համալայրաբերակցութեան մասին (նուսերէն), «Պատմա-բանասիրական հանդէս», 1, 1988, 65:
- Գ. ԶԱՀՈՒԿԵԱՆ, Հայաստանի... 94-95:
- Գ. ԶԱՀՈՒԿԵԱՆ, Հայաստանի... 66. GEVORK DJAHUKIAN, «Did Armenians live in Asia Anterior before the Twelfth Century B.C.?», in T.L. MARKEY, J.A.C. GREPPIN (eds), *When Worlds Collide, Indo-Europeans and Pre-Indo-Europeans*, Ann Arbor, 1990. 26.
- Հ. ԱՃԱՌԵԱՆ, Հայերէն արմատական բառարան, Հտ. Գ., Երեւան, 1977, 284:

Լատ. *maritus* կը նշանակէ «ամուսնացած մարդ, փեսայ», իսկ *յետին* զարգացումով կը գտնենք *լատ. marita* «ամուսնացած կին» ձեւը: Յունարէն *μειραε* «աղջիկ» եւ *μειράχιον* «տղայ» զուգահեռ բառերը (*μειραε* ձեւին *յետին* «տղայ» իմաստը, ըստ մեզի, հաւանաբար կը զուգահեռէն բաղարկուած լինէ՞ր), լատիներէնին մէջ նկատուող բնաշրջումին հետ միասին, թոյլ կու տան մտածել.

ա) Հնդեւրոպական նախածեւի բուն իմաստն է «երիտասարդ մարդ», առանց սեռային տարբերակումի. *յետագային*, իւրաքանչիւր բարբառ յանգած է իր սեփական իմաստաւորումին: Մեր կարծիքով, այս դրոյթի ապացոյցն է հին հնդկերէն *mārya-* ձեւը, որ զարգացած է արականի ուղղութեամբ (տե՛ս ստորեւ).

բ) Հայերէնի մէջ կային զուգահեռ բառեր՝ իգական եւ արական, սակայն ի վերջոյ իգականը յաղթական եղած է (մարի), մինչդեռ արականէն մնացած է միայն Հայաստայի Մարիյա անձնանունը⁸:

Այս անձնանունը կ'ապացուցանէ, որ հայերէն ձեւը չէր կրնար լուրջ «երիտասարդ հարս, կին» իմաստը ունենալ հայաստան շրջանին, նոյնիսկ մայրիշխանութեան ենթադրեալ պայմաններու մէջ⁹: Մնաց որ այս մեկնաբանութիւնը շատ հաշտ չէ հնդեւրոպական հայրազիծ աւանդութեան հետ¹⁰, իսկ Հայաստայի «ոազմական դեմոկրատիա»-ի փուլը հայրիշխանութեան սկիզբ չի կրնար նկատուիլ¹¹:

Մարեմց (1583 թուական) եւ Մարեար (1705) արական, - այս վերջինը՝ հարցականի տակ, - անձնանունները¹² կրնան հայաստան Մարի (յա) անունին ուշ ժամանակներու արձագանգ ըլլալ¹³, թէեւ ժամանակադրական բացը, գրեթէ երեք հազարամեակ, արգելք մըն է հաստատ եզրակացութեան համար¹⁴:

Ինչպէս ըսինք, այդ շրջանին երկու տարբերակուած ձեւեր կային. իգականը յանգեցաւ «էգ թուուն» մասնազիտացած իմաստին, որ

8. Կ'արժէ նշել, որ հայրենի արձակազիր Սերո Նանգադեանի «Թագուհին Հայոց» պատմավէպի դիմաւոր հերոսուհին է Մարի-Լոյս թագուհին՝ Հայաստայի Կարանի թագուորի վիպական կինը. պատահական այս համընկնումը, հաւանաբար, ծնունդ առած է Մարիամ անձնանունի «լուսաւորեալ» իմաստէն (Հմմտ. Հ. ԱձՆՈՒՅԱՆ, Հայոց անձնանունների բառարան, Հտ. Գ., Պէյրուս, 1972, 248):

9. Հմմտ. ՋԱՆՈՒԿՅԱՆ, Հայասերեմի..., 66:

10. JEAN HAUDRY, *Les Indoeuropéens*, Paris, 1985, 93-95. ULI LINKE, «Blood as Metaphor in Proto-Indo-European», *Journal of Indo-European Studies*, Fall/Winter 1985, 333-376.

11. Հմմտ. Ս. ԵՐԵՄԵԱՆ, Յ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ, Գ. ՍԱՐԳՍԵԱՆ, Գ. ՏԻՐԱՅԵԱՆ (խմբ.), Հայ ժողովրդի պատմութիւմ, Կ. 1, Երեւան, 1971, 172:

12. ԱՅՆՈՒՅԱՆ, Հայոց..., 243-44:

13. ՋԱՆՈՒԿՅԱՆ, Հայասերեմի..., 66:

14. Արդեօք երկու անթուակիր ձեռագիրներու մէջ յիշուած Մարի անձնանունը կրնա՞ր կապուիլ մարի հասարակ անունին հետ (Աճառեան զանոնք կը դնէ Մարիամ անձնանունի կրճատուած ձեւերու շարքին. տե՛ս ԱՅՆՈՒՅԱՆ, Հայոց..., 250):

առանձնացած երեւոյթ մը չէ՝ հմմտ․ սպաներէն *marica* բառը (*María - Մարիամ անունի փաղաքշական ձեւը*), որով նաեւ ծանօթ է անծեղը¹⁵։ Հետաքրքրական գուգահեռ է հարաւամերիկեան կուարանի ցեղախումբի մէկ գրոյցը, որուն համաձայն *urutau* (*Nyctibius griseus*) թրուչունը սկզբնապէս գեղանի կին մըն էր, որ իր մեռած սիրահարին վրայ՝ Թաւն-ն, անդադար ողբալէն, աստուածութեան գուլթը շարժեց եւ օր մը վերածուեցաւ թռչունի։ Ժողովրդական ուրիշ գրոյցի մը համաձայն, պարահանդէսի մը միջոցին երիտասարդուհիի մը կը տեղեկացնեն, թէ իր մայրը ծանրօրէն հիւանդ է։ Աղջիկը չ'երթար տեսնելու մայրը, որ կը մեռնի․ ան ողբ ու կոծի մէջ կ'իյնայ, մինչեւ որ կը վերածուի *urutau*-ի, որուն կը տրուի նաեւ «ողբացող պառաւ» անունը¹⁶։

Միւս կողմէ, հաշուի առնելով հին Հնդկ․ *márya* «երիտասարդ մարդ» ձեւի «կտրիճ» իմաստը եւ լատ․ *mas, maris* «արու, այր», *maritus* «ամուսնացած մարդ» բառերու հնարաւոր կապը *Mars* ռազմի աստուածութեան հետ¹⁷, հակած ենք մտածելու, որ ցեղակից հայ․ *maria* «երիտասարդ մարդ» բառը ունեցած է «քաջ» կամ «ռազմիկ» իմաստը, որուն դրսեւորումն է *Maritii* անձնանունը, ազուցուած՝ Հնդեւրոպական հասարակաց ժառանգութեան ծիրին, նոյնպէս պատմական փաստերու օժանդակութեամբ։

Առաջին հերթին, պէտք է յիշել, որ ըստ Ժորժ Տիւմեզիլի սահմանած կառոյցին, Հնդեւրոպական ընկերութեան երեք պաշտօններէն երկրորդը ռազմականն է։ Անոր տարբեր դրսեւորումներուն, առաւել կամ նուազ չափով, համընդհանուր թէ յարակից գիծերու զարգացումով, կրնանք հանդիպիլ Հնդեւրոպական տարբեր ժողովուրդներու առասպելաբանութեան մէջ։ Յատուկ կարեւորութիւն կը ներկայացնէ Հնդիրանական աշխարհի ռազմական պաշտօնի հետազօտութիւնը․ նախ, որովհետեւ աշխարհագրական թէ գաղափարաբանական յետնադոյն ազդեցութեան պատճառով ամէնէն մերձաւորն է հայկականին․ ապա, պէտք է նկատի ունենալ, որ կրօնական օրէնսդրութեան

15. PEDRO MONLAU, *Diccionario etimológico de la lengua castellana*, Buenos Aires, 1946, 844.

16. JUAN B. AMBROSETTI, *Supersticiones y leyendas*, Buenos Aires, 1976, 22.

17. Մեր կոհնումը ընելէ ետք, իմացանք որ, լատինազէտ Ֆաշտիլիի համաձայն *mas* բառը *Mars*-էն բխած է՝ ի-ի առնմանութեամբ (RAIMUNDO DE MIGUEL Y EL MARQUES DE MORANTE, *Nuevo diccionario latino-español etimológico*), Madrid, 1958, 558: Էռնուի եւ Մէյէի ստուգաբանական բառարանը ոչինչ կ'ըսէ այս յարաբերութեան մասին (A. ERNOUT ET A. MEILLET, *Dictionnaire étimologique de la langue latine*, Paris, 1985, 381).

Ժան Հօտրի իրարու կը կապէ Հնդկ․ *Marut* եւ լատ․ *Mauort* «Մարս» (HAUDRY, *op. cit.*, 82), կապ մը, զոր Տիւմեզիլ «անօգուտ» կ'որակէ (GEORGE DUMEZIL, *La cortesana y los señores de colores*, México, 1989, 191).

թէ սրբազան մաղթերգներու շնորհիւ պահպանուած են զանազան տուեալներ, որոնցմէ կարելի է տարբեր բնոյթի աղբրսներ եւ զուգահեռներ բացայայտել մեզ շահագրգռող նիւթին կապակցութեամբ:

Հայասայի ժամանակաշրջանին, միջին արեւելեան իրականութեան մէջ մեծ կարեւորութիւն ունէին maryannu-ները (նաեւ՝ maryanni), որոնք հնդիրանական ծագում ունէին եւ կը ներկայացնէին խուռիներու զինուորական ազնուապետութիւնն ու Միտանների վերնախաւը¹⁸: Իրենց ռազմական հզօրութեամբ (մարտականութեամբ վարիչներն էին) չէին սահմանափակուեր խուռական պետութիւններով, այլեւ ներկայ էին Ասորիքի եւ Պաղեստինի մանր պետութիւններու աւագօրեարի բարձրագոյն աստիճանին եւ կը կազմէին անոնց սպայակոյտը¹⁹: Ուշագրաւ է, որ ծառայած են իբրեւ վարձկան զինուորներ մինչեւ իսկ Եգիպտոսի փարաւոններուն, օրինակ, «ծովու ժողովուրդներ» ու երկրորդ գաղթալիքին դէմ²⁰:

Գալով maryannu-ի ստուգաբանութեան, հնդարիական ներկայութիւնը կամ առնուազն լեզուական ազդեցութիւնը ընդունող հեղինակներ համաձայն են անոր վերագրելու հին հնդկերէն ծագում²¹, մինչ հակառակորդները այլ վարկածներ կը փորձեն, օրինակ՝ արեւելակովկասեան ծագում, «գոհացուցիչ» ըստ Դիակոնովի²²: Յամենայն դէպս, անհաւանական չենք նկատեր սումերերէն mar-gid-da (mar «սայլ»)՝²³ եւ հին հնդկերէն márya «երիտասարդ մարդ, կտրիճ» հասկացողութիւններու միախառնումը, որոնց գումարը տուած ըլլայ maryannu «կառամարտիկ»:

Ինչպէս կը հաստատէ Տիւմեզիլ maryannu-ներու «մարտական ընկերութեան» մասին, «վետայական դիցաբանութեան մարուքները,

18. Ըստ Իկոր Դիակոնովի, maryannu-ները ազնուապետութիւն մը չէին եւ միայն խուռիներէ կը զինուորագրուէին, «Ինչպէս կը հետեւցուի հարիւրաւոր փաստաթուղթերէ» (IGOR DIAKONOFF, «Language Contacts in the Caucasus and the Near East», in MARKEY, GREPPIN, op. cit., 64). այս կարծիքը արդէն արտայայտած էր քսանամեակ մը առաջ (տե՛ս Հայ ժողովրդի պատմութիւն, 186):

19. E. CASSIN, J. BOTTERO Y J. VERCOUTTER, *Los imperios del antiguo Oriente*, t. II, Madrid, 1983, 155-156.

20. N. K. SANDARS, *The Sea Peoples*, London, 1987, 119.

21. STEFAN ZIMMER, «The Investigation of Proto-Indo-European History: Methods», *Problems, limitations*, in MARKEY, GREPPIN, op. cit., 326.

22. DIAKONOFF, op. cit., 64.

23. Լեւոն Պետրոսեան, «Mar - Gid - Da», «Mar» - Մառամ Սայլ (պատմա-ստուգաբանական փորձ), «Հանրապետական գիտական նստաշրջան, նուբրած 1982-1983 թթ. ազգագրական եւ բանահիւսական դաշտային հետազոտութիւնների հանրագումարին», զեկուցումների թեզիսներ, Երևան, 1984, 37:

յաճախ յիշուած իբրեւ máryah, ընկերային մարմնի այս տեսակը անդրաշխարհ կը փոխադրեն»²⁴:

Մարուլթները՝ Ինտրայի մնայուն ուղեկիցներ, կը համարուին ամպրոպային աստուածուլթիւններ, որոնք շրջագայութեան կ'ելլեն իրենց մարտակառքերով ու զէնուզարդով՝ անձրեւ բաշխելու երկրպագուններուն: Փոթորիկի ամէն աստուածութեան նման, մարուլթներն ալ ռազմական գիծեր ունին, որոնք ի յայտ կու գան բազմաթիւ երգերու մէջ: Անոնք, Մանիու աստուծոյ հետ, նաեւ սրբազան ցասումի ներշնչումներ են²⁵:

Շարունակելէ առաջ, կարեւոր է նշել, որ Մարուլթ աստուած չկայ «Սասունցի Դաւիթ» ղիւցազնավէպին մէջ, որով կարելի չէ հոն փնտռել մարուլթներու արձագանգը, ինչպէս վերջերս փորձած է ընել Ստեփան Ահեան²⁶: Այդ տեսութեան իբրեւ կոռուան ան յառաջ կը քաշէ Ձենոր Գլակի յիշատակած հնդիկ ռազմիկներու եւ քուրմերու գոյութիւնը Տարօնի մէջ, որ պատմական հիմքէ զուրկ տեղեկութիւն մըն է²⁷: Դիւցազնավէպին մէջ միայն Մարուլթայ սար եւ վանք կայ, իսկ Մարուլթ (սեռ. Մարուլթայ) թերեւս կապուած է Ծրը դարու ասորի (մօր կողմէ՝ հայ) նշանաւոր եպիսկոպոս Ս. Մարուլթայի հետ²⁸: Ամէն պարագայի, Ահեանի զուգահեռը որեւէ ուրիշ կոռուան չունի. Դաւիթը չի վկայակոչեր Մարուլթան, ինչպէս ինք կ'ըսէ, այլ՝ Մարուլթայ [լերան] Բարձրիկ Աստուածածինը [վանքը], իսկ լիճի խորքը Սանասարը դիմաւորողը անուն չունի²⁹:

24. GEORGES DUMEZIL, *El destino del guerrero*, México, 1971, 5 (այսուհետեւ՝ DUMEZIL, *op. cit.*).

25. Տե՛ս, ի շարս այլոց, Ռիկ-Վետայի Ծրը գիրքի 53րդ օրհանգը, ուղղուած՝ Մարուլթներուն (FERNANDO TOLA, *Himno del Rig-Veda*, Buenos Aires, 1968, 105-109).

Թէեւ յետվետայական գրականութեան մէջ մարուլթ «հով» կը նշանակէ, ասիկա բաւարար չէ մարուլթներու բնութագրումը փոխելու համար. տե՛ս JAN GONDA, *Les religions de l'Inde*, Paris, 1962, 74, 80-81.

26. Ս. ԱՀԵԱՆ, «Սասնա ծոեր» հայկական էպոսը հնդեւրոպական երեք ֆունկցիաները, «Պատմա-բանասիրական հանդէս», 1, 1985, 42: Նոյն էջին վրայ, հեղինակը կը գրէ. «Նշենք նաեւ, որ հայկական բանասիրութեան մէջ հայկական էպիկական Մարուլթայ անուան առաջին համեմատութիւնը կասսիտական աստուած հետ կատարուել է 40 տարի առաջ»: Մենք չկրցանք պարզել այդ համեմատութեան հեղինակին ինքնուրթիւնը:

27. Տե՛ս ԲԱԳՐԱՏ ՌԻԼՈՒԲԱԲԵԱՆ, Ոսկէ շղթայ, Երևան, 1979, 38-39:

28. Հմմտ. ԵՂԻԱԶԱՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ, Սասուն (ազգագրական նիւթեր), Երևան, 1962, 120-121: Ծնորհակալութիւն կը յայտնենք բանասէր Զաւէն Կենազեանին իր տեղեկութեան համար:

29. Մարուլթները քամիի աստուածներ չէին. այդ պաշտօնը կը կատարէր Վայուն, որով կապ չկայ Մարուլթայ լերան հետ («Քամիները կ'ապրին լեռներուն վրայ»): Հմմտ. ԱԼԵԳՄԱՆԴՐ ՎԱՐՊԵՏԵԱՆ, Ովքեր եմ ի վերջոյ արիացիները, Երևան, 1990, 152):

«Ռազմիկին բախտն ու դժբախտութիւնը» խորագրուած աշխատութեան մէջ, Տիւմեզիլ համապարփակ քննութեան ենթարկած է հնդեւրոպական դիցաբանութեան ռազմիկ հերոսներէն մէկ քանին, ցոյց տալով որ կը հետեւին տիպաբանական ընդհանուր կառոյցի մը, ուր անոնք էականօրէն երեւան կու գան իբրեւ մարտական առաջնորդ, ամպրոպային ուժերու խորհրդանիշ եւ երեք մեղք գործադրող (աստուածութեան մը ձեռակերտին սպանութիւն, գերակշիռ ուժի մը հանդէպ սարսափ, սեռային գանցում)³⁰ :

Սեռային գանցումը (չնականութիւն, բռնաբարութիւն, կենակցութիւն) տարբեր ձեւեր կ'առնէ մերթ աստուածակերպ, մերթ մարդացեալ ռազմիկներու մօտ, որոնք կը մարմնաւորեն նախնական անսանձ ու բարբարոս ոյժը. «... Ամէնուրեք ռազմիկը ազատօրէն կը վարուի այն օրէնսգիրքերուն հետ, որոնց միջոցով տէրերը կը յաւակնին սանձել երիտասարդներու կիրքը, ամէնուրեք, անգիր իրաւունքներ, կը ճանչցուին միւսին կնոջ վրայ, պարմանուհիներու արժանապատուութեան վրայ»³¹ : Ըստ Պղատոնի «Հանրապետութեան», կիրքը մարդկային հոգիի երկրորդ սկզբունք-բաժինն է. առաջինը իմացութիւնն է, «իսկ երրորդը այնքան տարբեր ձեւեր ունի, որ չենք կրցած ընդհանուր տարազ մը գտնել»³² :

Սեռային բորբոքումը այնպիսի ակներեւ կերպով ներկայ է *marya* եզրին մէջ, որ Լուի Ռընու այս վերջինը կը սահմանէ իբրեւ «կէս տարփական, կէս ռազմական եզր»³³ :

Marya-ներու ռազմասէր ու կրքոտ կերպարը, որ այնքան յատուկ է հնդիրանական հնագոյն դիցաբանութեան, այնուհետեւ կտրուկ փո-

30. DUMEZIL, *op. cit.*, 98. Փրանսացի գիտնականը անդրադարձած է նաեւ Վահագնին, վերաշարադրելով 1938ի իր մէկ յօդուածը (*idem*, 149-162): Վահագնի մասին տուեալներու սակաւութիւնը թոյլ չի տար վերականգնել երեք մեղապարտութիւնները. երկրորդին արձագանգն է, ըստ երեւոյթին, վիշապի սպանութիւնը, իսկ երրորդին, մեր կարծիքով, միայն մնացած է Ազաթանգեղոսի աղօտ հաղորդումը. «Ձի յայնժամ դեռ եւս չէն կային երեք բազինք ի նմա. առաջին՝ Մեհեանն Վահգժանեան, երկրորդն՝ Ոսկեմօր Ոսկեմիս դից, եւ բազինն իսկ յայս անուն անուանեալ Ոսկեհատ Ոսկեմօր դից. եւ երրորդ՝ մեհեանն անուանեալ Աստղկան դից, Սեմեակ Վահագնի կոչեցեալ, որ է ըստ յունականին Ափրոդիտէս» (ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ, Հայոց պատմութիւն, քննական բնագիր Գ. Տէր-Մկրտչեանի եւ Ս. Կանայեանի, աշխարհաբար թարգմանութիւն եւ ծանօթագրութիւններ Արամ Տէր-Ղեւոնդեանի, Երեւան, 1983, 452. ընդգծումը մերն է): Պատահական չէ Անահիտի (առաջին գործառոյթ՝ «մայր ամենայն իմաստութեանց»), Վահագնի (քաջութիւն տուող աստուած՝ երկրորդ գործառոյթ) եւ Աստղիկի (երրորդ գործառոյթ՝ բեղունութիւն) համատեղումը Աշտիշատի մէջ: Տեսականօրէն, Վահագնի առաջին մեղքը պէտք է կապուած ըլլայ Անահիտին:

31. DUMEZIL, *op. cit.*, 92.

32. HAUDRY, *op. cit.*, 31.

33. LOUIS RENOU, *Etudes védiques et paninéennes*, IV, Paris 1958, 49.

փոխութիւն կը կրէ: Իրենց գլխաւորը՝ Ինտրան, չարութեան մարմնաւորումի կը վերածուի: Աւեստան կ'ըսէ. «Ես կը պայքարիմ Դեւա Նաոկետիի դէմ, զինք վոնտելով այս տունէն, այս գիւղէն, այս քաղաքէն, այս երկրէն»³⁴: Ինտրայի պաշտօնը կը բաժնուի Վերեթրագնայի ու Միթրայի միջեւ, եւ առհասարակ բարոյական նոր հասկացողութիւն մը տիրական կը դառնայ, ուր ռազմիկի մեղաւոր աւանդական կերպարը կը զետեղուի մաքրութեան ու մաքրագտումի գաղափարին հակոտնեայ բեւեռը: Հօտրի դիտել կու տայ, որ այդ կրօնական յեղաշրջումին թուականը, պատճառը եւ կերպը անյայտ են³⁵, ու անկէ կ'անջատէ երկրորդ՝ զրադաշտական բարենորոգումը, որուն Ստիկ Վիքանտէր եւ Տիւմեգիլ վերագրած են յիշեալ փոփոխութիւնը³⁶:

Այս կէտին հասնելով, կը վերադառնանք Հայաստանի առաջնորդ Մարիայի պարագային: Իր մասին չեն խօսիր խեթական տարեգրութիւնները. միայն Սուպիլուկիւմա Ա.ի եւ Հայաստանի առաջնորդ Խուկաննայի միջեւ կնքուած դաշնագիրին մէջ կը կարդանք.

«Բոյրս, զոր քեզի տուած եմ որպէս կին, ունի քոյրեր եւ քենիներ ալ: Անոնք քու ազգականներդ դարձած են ամուսնութեանդ պատճառով: Որովհետեւ Խաթթի երկրին մէջ օրէնք մը կայ. ձեռք մի՛ տար քոյրերուդ եւ զարմուհիներուդ: Ասիկա արգելուած է: Ով որ Խաթթիի մէջ ինքնիրեն արտօնէ նման արարք, պիտի չապրի, պիտի մեռնի:

Բանի որ ձեր երկիրը նուազ քաղաքակրթուած է, դուք վարժուած էք ձեր քոյրերն ու զարմուհիները առնելու: Խաթթիի մէջ ասիկա արգելուած է: Եթէ օր մը կնոջդ քոյր մը, քենի մը կամ զարմուհի մը այցելեն քեզի, խմիչքով եւ ուտելիքով հիւրասիրէ: Խմեցէ՛ք, կերէ՛ք, լաւ ժամանակ անցուցէք: Բայց ձեռք մի՛ տար իրեն: Ասիկա արգելուած է, մահուան պարագայ է: Ինքնաբուխ կերպով մի՛ փորձեր, իսկ եթէ մէկը թելադրէ, ականջ մի՛ տար: Մի՛ ըներ: Թող ասիկա երդումով արգելուած ըլլայ քեզի:

Հեռու եղիր նաեւ պալատի կիներէն: Ինչ պալատական կին որ ըլլայ, ազատ կամ ստրուկ, մի՛ մօտենար եւ մի՛ խօսիր իրեն: Թող քու ծառան կամ աղախինը իրեն չմօտենան, չխօսին: Երբ պալատական կին մը անցնի, ճամբայ բաց իրեն ու փախչիր: Պալատական կնոջ մը հետեւեալ պարագան դաս պիտի ըլլայ քեզի:

Ո՞վ էր Մարիյա եւ ինչո՞ւ մեռած է: Չէ՞ որ պալատական կին մը գտած էր, դիտած էր: Բայց իմ՝ Արեգիս հայրը, պատուհանէ մը տեսաւ զինքը եւ բարկութեամբ ըսաւ. — «Ինչո՞ւ նայեցար այդ կնոջ»: Եւ Մարիյա մահացաւ այդ սխալին համար:

34. *El Avesta*, traducción de Juan B. Bergua, Madrid, 1974, 231.

35. HAUDRY, *op. cit.*, 81.

36. DUMEZIL, *op. cit.*, 128.

Մարդու մը մահը պատճառած դէպք մը կ'արժէ որ քեզի դաս ըլլայ: Երբ որ Հայաստ վերադառնաս, եղբօրդ կիներուն ու քոյրերուդ ձեռք մի' տար: Խաթիբի մէջ արգելուած է: Եթէ պատահի որ պալատ վերադառնաս, այս արգելուած բանը մի' ըներ: Ոչ ալ պէտք է նոր կին առնես Ազգի երկրէն, իսկ եթէ արդէն հատ մը ունիս, թող ան կենակիցդ համարուի, բայց ոչ՝ կինդ:

Ետ առ Մարիային տուած աղջիկդ եւ անոր եղբօրը տուր: Իսկ Խաթիբին Հայաստ երկիր տարուած մարդիկը վերադարձուր. վերահաստատէ՛ նաեւ Խաթիբի սահմանները: Որուն որ տարագիրները չվերադարձնէ եւ պահէ, դուն բարկութեամբ ըսէ՝- «Ինչո՞ւ չես վերադարձներ»:

[...]

Եթէ դուք, Հայաստի մարդիկ, զիս բարեկամաբար պաշտպանէք ապագային, ես ալ ձեզ կը պաշտպանեմ, Հայաստի մարդիկ, Մարիյա եւ իր ազգականները Հայաստի մարդոց շարքին. ես կը պաշտպանեմ Հայաստ երկիրն ալ: Եթէ դուք ձեզ լաւ պահէք եւ պաշտպանէք Արեգն ու Խաթիբի մարդիկը, ես ալ՝ Արեգս, ձեզ կը պաշտպանեմ (...)³⁷:

Ըստ Դիակոնովի, այս երկրորդ Մարիյան, - թերեւս առաջինին ազգական, - Ուղեանայի կառավարչակիցն էր եւ Ազգիի առաջնորդ, իսկ Հայաստան ու Ազգին միացած էին փոխադարձ ամուսնութեան դրուութեամբ³⁸: Յամենայն դէպս, Նիկողայոս Ադոնց կը կասկածի որ վերջին բաժինը կապ ունենայ նախորդին հետ, մանաւանդ երբ նկատի ունենանք որ դաշնագիրը մեզի հասած է թերի բնագրէ մը օրինակուած եւ վնասուած պատճէնով. արդեօք այս Մարիյան եւ վերոյիշեալը նոյնակա՞ն են³⁹: Հարցումը կրնայ դրական պատասխան ստանալ, եթէ պահ մը մտածենք, որ որեւէ պատճառ չկար որպէսզի Մարիյայի կինը անոր եղբօրը յանձնուէր, բացի եթէ այրիացած ըլլար⁴⁰: Ասկէ զատ, ինամիներու նշումը պարզապէս կը ձգտի առանձնացնելու այն մարդիկը, որոնք այս ամուսնութեամբ խեթերու թագաւորի ազգականներ կը դառնային: Աւելցնենք, որ մեր կարծիքով, Ազգի բուն անունն է Հայաստի, որ, ինչպէս նշած է Ջահուկեան, ունի «հալական» իմաստը⁴¹, հետեւաբար Ազգիի ազգացեղային պատկանելիութիւնը կը ցուցնէ եւ ո՛չ՝ անջատ երկրամասի մը գոյութիւնը:

Կասկածելի կը թուի «պալատական կին»երու հետ յարաբերութիւն չունենալու հարցը, մանաւանդ եթէ անոնք ազատ ըլլային. պէտք չէ

37. NICOLAS ADONTZ, *Histoire d'Arménie*, Paris, 1946, 29-31.

38. Հայ ժողովրդի պատմութիւն, 198:

39. ADONTZ, *op. cit.*, 32.

40. Հմմտ. խեթական 193րդ կանոնը, որով այրի կինը պէտք է ամուսնանար իր քեռայրին հետ (O. GURNEY, *The Hittites*, London, 1990, 83).

41. ՋԱՀՈՒԿԵԱՆ, Հայաստի..., 99:

անտեսել այն պարագան, որ պալատական կիները տեսակ մը սեռային առարկայի դեր խաղացած են այրերու աչքին եւ ո՛չ միայն այդ ժամանակաշրջանին: Ճիշտ չէ, սակայն, Վալերի Սաչատրեանի թարգմանութիւնը («Մարիսաը, որը կար, այս գործի առիթով մահացաւ: Նա հիերոգուլի մօտ չգնաց, նայում էր նրա վրայ»)՝⁴², որովհետեւ հիերոգուլը տաճարներու մէջ իր մարմինը ծախսող սրբազան պոռնիկն էր, հետեւաբար, չէր նոյնանար պալատական կնոջ հետ (յիշեալ արգելքը պիտի հակասէր իր պաշտօնին հոլթեան):

Միւս կողմէ, ի հակադրութիւն միւսներուն (ահա թէ ինչու բնագիրը ամբողջութեամբ մէջբերելու մեր նախանձախնդրութիւնը), այս նկատողութիւնը ուղեկցուած չէ բացայայտ արգելքով եւ կամ մահուան իրաւական սպառնալիքով: Սուպիլուլիւմայի խօսքը իբրեւ կրօնական ունի հրամայական շեշտը եւ Մարիայի դժբախտութիւնը, ուրիշ ոչինչ: Պէտք չէ մոռնալ, որ խեթական օրէնսդրութեան համար, բռնաբարութիւնը երեք մահացու յանցանքներէն մէկն էր (միւս երկուքն էին կենդանիներու հետ սեռային յարաբերութիւնը եւ պետական հեղինակութեան անտեսումը)⁴³, որուն մէջ ըստ երեւոյթի կը մտնէր ազգապղծութիւնը իր զանազան տարբերակներով, առանց հաշուի առնելու կամաւոր կամ բռնի ըլլալը:

Մէկ խօսքով, Մարիայի դէմ արձակուած մահապահանջը իրաւական հիմք չունէր, ուստի, անճիշտ է ենթադրեալ կանոնին չակերտաւոր յիշատակումը⁴⁴: Ասիկա հիմնաւորելու համար, շարունակենք կարդալ վերը ընդհատած մէջբերումը.

«Բայց եթէ դուք չարիք պատճառէք ինծի, ես ալ՝ Արեգս, չարիք կը պատճառեմ ձեզի, եւ ես՝ Արեգս, աստուածներու առջեւ երդումէն ազատ կ'ըլլամ:

Բայց լսեցէ՛ք այս խօսքերը զորս երդումի տակ կը պարտադրեմ ձեզի: Եթէ դուք, Հայասայի մարդիկ եւ Մարիյա, չյարգէք զանոնք, թող այս երդումը մահ բերէ ձեզի, ձեր բոլոր կիներով, ձեր զաւակներով, ձեր եղբայրներով, ձեր քոյրերով, ձեր ընտանիքներով, ձեր տուններով, ձեր դաշտերով, (ձեր քաղաքներով), ձեր այգիներով, ձեր մարգագետիններով, ձեր մեծ ու փոքր անասուններով եւ ձեր բոլոր կալուածներով. եւ թող բոլորդ ջնջուիք սեւ հողէն: Ես ոչ մէկ չարիք պիտի գործեմ Հայասայի մարդոց, Մարիյային եւ Հայասս երկրին դէմ»⁴⁵:

Ընդունելով երկու հատուածներու մէջ յիշուած Մարիյաներու նոյնութիւնը, բացայայտ կը դառնայ, որ այս վերջին բաժնին խոս-

42. Հայ ժողովրդի պատմութեան քրեստոմատիա, Հ. Ա., Երևան, 1981, 9:

43. GURNEY, *op. cit.*, 78.

44. Հմմտ. Հայ ժողովրդի պատմութիւն, 198:

45. ADONTZ, *op. cit.*, 31.

տումներն ու սպառնալիքները կը պատկանին ոչ թէ Սուպիլուլիւմա-
յին, այլեւ իր հօր՝ Թուլթիալիա Գ.ին (1355-1344): Հետեւաբար,
երդմնազանցութեան պարագային արձակուած սպառնալիքը աւելորդ
կը դարձնէր պալատական կնոջ ամէն «պատմութիւն», պատրուակ մը
փնտռելու ժամանակ⁴⁶:

Ի՞նչու սպաննուեցաւ Մարիյա: «Կէս տարփական, կէս ռազմա-
կան» անունով, առաջնորդ՝ «նուազ քաղաքակրթուած» երկրի մը,
ուր մարդիկ իրաւունք ունէին հաւասար օրինակիճակով քանի մը
կին ունենալու, նոյնիսկ արիւնակից, ան կը խորհրդանշէր ռազմա-
կան պաշտօնի առաջին փուլը, մարտիկը որ իր անսանձ բնաւորու-
թեան, սխրանքի ծարաւին եւ բորբոքած կիրքին յագուրդ տալու կա-
րիքը կը զգար, եւ որուն երկրորդ փուլ մտած խեթերը պիտի հակա-
դէին բարոյա-ընտանեկան փոխակերպուած համակարգ մը, որ թա-
գաւորին նեցուկ պիտի ըլլար իր մտադրութիւնը գործադրութեան
մէջ ղնելու⁴⁷, իբրեւ թէ դիւանակարգի (étiquette) դէմ մեղանշում մը
ըլլար⁴⁸, ու այս ձեւով վտանգաւոր թշնամիէ մը ձերբազատելու: Ի՞նչ-
ու Մարիյա խեթական մայրաքաղաք կը գտնուէր. արդեօք սպան-
նուեցաւ համաձայնազիրը կնքելէ ե՞տք, արդեօք Վերին Երկրի թա-
լանումը եւ Սամուիայի գրաւումը⁴⁹ հայասացիներու փոխվրէ՞ժն էր
սպանութեան համար: Հարցումներ միայն, որոնց պատասխանները
դեռ չկան⁵⁰:

Միւս կողմէ, յստակ է, որ խեթական նոր թագաւորութեան ար-
քայական ընտանիքի հաւանական ծագումը հարաւարեւելքի գաւառնե-
րէն⁵¹ խուռիական նկատելի ազդեցութիւն ձգած է արքունիքի, պաշ-
տամունքի եւ կրօնքի ըրայ⁵²: Իսկ լեզուական ներգործութիւնը կու
գայ Միտաննիի գերակայութեան օրերէն, Սուպիլուլիւմայի թագա-
ւորութենէն առաջ⁵³: Պարզ է որ maryannu ռազմիկներու համբաւն

46. Քասուրիի համար, այս վերջին բաժինը Մարիյայի հետ կնքուած դաշնագրին մէկ
բեկորն է (ՆՂԻԱ. ՔԱՍՍԻՆԻՒ, Նախահայկական Հայաստան, Պէյրութ, 1950, 83):
47. Հայերի Օթթէն կ'ընդունի այս առեւտրային խախտումի պարագան (տե՛ս CASSIN,
BOTTERO Y VERCOUTTER, op. cit., 121).
48. Հետեւելով Լեւի-Սթրօսի յայտնի դասակարգումին, խեթերը կ'ապրէին մշակու-
թային վիճակի, իսկ հայասացիները՝ բնական վիճակի մէջ. անցումը ստեղծուած էր
ազգապաշտութեան արգելքի շնորհիւ (հմտ. C. LEVI-STRAUSS, *Naturaliza y cultura*,
Buenos Aires, 1985, 42):
49. Լ. ԲԱՐՍԵՂԵԱՆ, Հայաստան-Ազգի ռազմա-քաղաքական պատմութիւնից, «Տեղեկա-
գիր», 7, 1964, 73:
50. Քասուրի կը կարծէ, որ Մարիյա խեթութեան էր ըստ իր կնքած դաշնագրի տրամա-
դրութիւններուն ու հոն վար առնուած է (ՔԱՍՍԻՆԻՒ, նշ. աշխ., 81):
51. Թերեւս՝ Կիզզուլիանայէն (GURNEY, op. cit., 20).
52. CASSIN, BOTTERO Y VERCOUTTER, op. cit., 122.
53. GURNEY, op. cit., 20.

ալ հասած էր մինչեւ խեթական կայսրութիւն, որուն կողքին՝ Հայասայի մարտիկներու, - որոնք նոյնպէս մարտակառք կը վարէին եւ գուցէ *maria* կը կոչուէին, - համեմատական հզորութիւնը եւս պէտք է հուշակաւոր ըլլար: Իրենց առաջնորդը՝ Մարիյա, զոհ գնաց այդ համբաւին, սնած՝ դիցաբանական եւ գաղափարախօսական ականդութեան աւիւնով⁵⁴:

Ռազմիկ Վահագնի կերպարը, որուն ծննդեան երգին արմատները կը հասնին մինչեւ հնդեւրոպական ընդհանրութեան շրջանը եւ որ կրած է, ի շարք ալ ուր, խեթական ազդեցութիւն⁵⁵, կը թելադրէ, որ Հայասացիներու (իմա՝ հայերու, առնուազն լեզուականօրէն) մօտ պէտք է գոյութիւն ունենար կրօնա-գաղափարական այն մթնոլորտը՝ որուն վրայ պիտի յենուէր ռազմական ականդոյթը: Այդ մթնոլորտը փոխառեա՞լ էր⁵⁶, թէ հայ-յունա-հնդիրանական համատեղ ակունքի՞՝ հնդեւրոպական մտածողական համակարգէ բխած իւրայատուկ զարգացում: Ահա հարց մը, որ արժանի է անդրագոյն քննութեան:

Պուէնոս Այրէս

ՎԱՐԴԱՆ ՄՍՏՔԷՈՍԵԱՆ

54. Բնակամար, Մարիյայի անունը չէր կրնար կանխորոշել պատմական դեպքերը, ինչպէս որ Սողոմոնի անունը (եբր. Salom «խաղաղութիւն»), հակառակ *Տիւմեզիլի պնդումին* (DUMEZIL, *La cortesana*, 256) պատահաբար կը համընկնի իր թագաւորութեան խաղաղ բնոյթին հետ, եթէ յետագունէ տրուած չէ իրեն. Սողոմոնի բուն անունն էր Ճետիտիա (Բ. Մամուէլ, 12: 24):

Վարդան Ռաչարեանի կարծիքով, *maria* կրնար տիտղոս մը ըլլալ (I. DIAKONOFF, *The Pre-History of the Armenian People, Delmar, 1984, 181*): Այս տեսակէտը, եթէ ընդունուի, չի փոխեր ներկայ յօդուածին ընթացքն ու եզրակացութիւնը:

55. Տե՛ս Վ. ԻՎԱՆՈՎ, Ժամանակագրական տարբեր շերտերու առանձնացումը հիմ հայերէնի մէջ եւ Վահագնի օրհմերգի բնագրի մայրնական կառուցուածքի խնդիրը, (ռուսերէն) «Պատմա-բանասիրական հանդէս», 4, 1983, 39-40:

56. Հմտ. հնդկական փոխառութիւններու կարեւրութիւնը Հայասայի լեզուին մէջ (DJAHUKIAN, *Did Armenians...*, 31).

Summary

MARIYA, CHIEFTAIN OF THE LAND OF HAYASA, AND HIS CONNECTIONS

VARTAN MATIOSSIAN

Through a fresh appraisal to the linguistical evidence, Gevork Djahukian has recently challenged previous views about the ethnic affiliations of the land of Hayasa, one of the Eastern neighbours of the Hittite Empire, whose population, he maintains, had to be predominantly Armenian.

Among others, Djahukian has suggested an Armenian etymology for the personal name Mariya, which he links to Arm. *mari* («she-bird»). The author refines Djahukian's proposal through a study of the Indo-European cognates of that term; according to him, I. E. **m^hriia* may have given both male («young man, warrior») and female («young woman, bride») derivatives in Armenian. The former has lost, and the latter has evolved to «she-bird».

Mariya may be the only remnant of that lost term. It must be related to the well-known Indo-Iranian *maryannu* warriors.

Hittite documents tell us Mariya, chieftain of Hayasa, was executed because he had infringed a Hittite law: the king had seen him looking at a palace woman. Further analysis of the text suggests the so-called infraction was a mere pretext, since such a law had no room in the Hittite code.

Following the main features of the second function in the Indo-European society, studied by G. Dumézil, Mariya might symbolize the primitive phase of the warrior function, before than laws had put a limit to his passionated acts (beginning of second phase, i. e., Hittite society). Or that, after Levi-Strauss definition of culture, Hittites lived in a cultural stage, while the people of Hayasa remained at a natural stage, prior to the prohibition of incest.